

Այսկամիսները խիստ շատուոր են, թէպէտև մարդուս այնչափ պիտանի չեն. շատը կ'ուտուին, բայց դժուարամարս են: Այսկի գործածականներն են՝ ոստրէները և խեցիները. Յունաստանի ու Իտալիայի մէջ աւելի յարգի են պողիպոդներն ու սեպիաները¹. նմանապէս տեսակ տեսակ խղունջները² մէկ քանի երկիրներ խիստ յարգի են: Պլինիոս կը պատմէ թէ հին ատենը հռոմայեցիք ալ աս կենդանիները աւազանի մէջ կըպահէն եղեր՝ իբրև կերակուրի պաշար: Այսկամիսներէն ոմանք մարդկանց հարստութեան ու զարդարանքի պատճառ կ'ըլան իրենց աղուոր մարդիտներովն ու սատափներովը՝ ոմանք ալ գեղեցիկ ներկ կ'ունենան որ գոյնը ամեննեին չնետեր, և գործածեն ալ դիւրին է. ինչպէս է Ծինութանաքը, սեպիան, ծովու ծիրանին, և այն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՄԴՈՒԹԻՒՆ

Դանդեղին օգուաներն ու գործածութենք:

Դակութեցին մեծ օգուան է իրեն տակին շաքարը³, անկէ զատ՝ կենդանեաց համար ալ աղէկ ուտելիք է: Կատ տեսակ հողերու մէջ կրնայ առաջ գալ, քիչ ծախքով կըմշակուի, և հումը գետնախնձորէն աւելի առողջարար է. ստեպինի⁴ ու շողգամի հետ ալ բաղդատելով աս աղէկութիւնս ունի որ անսնց չափ հոգ չուզեր. երկար ատեն կըպահուի առանց աւրուելու, և աղէկ տեսակին մննդարար հիւթը գետնախնձորին հաւասար է, ու ասոր չափ կենդանիները

¹ Միւրէտէպապաւու: ² Սայլանէնու: ³ Տես օրագրիս 27 երեսը: ⁴ Հաւուամ:

գիրցընող ուրիշ բանջար չկայ: Ո՞հայն փորձով տեսնուեր է որ կաթնտու կովերուն համար այնչափ աղէկ չէ. բայց թէ որ գետնախնձորի հետխառն տրուի՝ որ և իցէ կենդանեաց ալ շատ ախորժելի ու օգտակար է:

Դակնդեղին օգուտներէն մէկն ալ աս է որ իր փոշին խահուէի տեղ կը գործածուի: Տերենները աղէկ ուտելիք են անասնոց, և որչափ որ տերենները կտրես, արմատը նորէն տերեկուտայ: միայն թէ քանի որ գետակը մեծնալու վրայ է՝ պէտք չէ կըտրել, չէ նէ շաքար տուող հիւթը քիչ կ'ըլլայ. ուստինայելու որ ամառուան մէջ չփրցուի, հապա երբոր տակերը հողէն կըհանես՝ ան ատեն փրցուր տերենները: Ուէ որ խիստ շատ են, ու անասունները մէկէն չեն կրնար ուտել հատցընել, տակառներու մէջ կոխէ, կարգ մը տերև՝ կարգ մը աղդնելով, և ուրիշ ատենի համար պահէ. կրնաս նաև պարարտութեան տեղ հողուն մէջ թաղել: Խսկ թէ որ միայն անասնոց տալու համար մշակես, տասնուհինկ օրը մէյմը կրնաս տերենները փրցընել, մանաւանդ թոռմածները:

Ո՞շակէլուն հերպը:

Դակնդեղին մշակելուն կերպը շատ դիւրին է. ամէն տեսակ հողի մէջ կը բուսնի, բայց աւելի կըսիրէ թեթև, կակուղ, խոր, ու անտառի սե հողերով խառնուած երկիրները, ինչպէս են գետի մօտ եղած տեղուանք: Աւազոտ հողերուն մէջ տակերը շատ չեն մեծնար, բայց շաքարի հիւթը առատ կ'ըլլայ. սաստիկ կրոտ՝ կաւոտ ու կալչուն հողերը ամեննեին չսիրեր: Վիչ խորութիւն ունեցող հողերուն օգուտն աս է որ տակերը դիւրաւ կրնաս հանել: Բնդհանրապէս ցորենի արտերը որ շատ կաւոտ չեն, և հաճարի արտերը որ ոչ կրոտ ու ոչ խիստ ցամաք են՝ ճակնդեղին աղէկ կըյարմարին:

Ճակնդեղը փոփոխական կլիմայ շատ կըսիրէ . խոնաւութեամբ տակերը սաստիկ կըմեծնան , իսկ չորութեամբ քիչ կըվնասուին . անոր համար թէ հիւսիսային և թէ հարաւային կողմերը կրնայ տնկուիլ :

Խռամեայ վարուցանիկարգին մէջ՝ երկիրը շատ ատեն պարապ ձգելու ու ետքը ցանելու է ճակնդեղը, իսկ քառամեան կարգին մէջ վարսակ՝ ցանելն ետքը :

Ճակնդեղը այնպիսի հող կուզէ որ մէջը սննդարար հիւթ շատ ըլլայ . անոր համար աշնան կամ գէթ յունուարէն առաջ պարարտացընելու է հողը : Արակէս զի ճակնդեղը քաղելէդ ետքը՝ պարարտ երկիրը պարապ չմնայ , մէկէն վրան ցորեն ցանէ որ յաջորդ տարին շատ աղէկ կըքերէ : **Ճակնդեղէն** շաքար հանողները կ'ըսեն թէ չափազանց պարարտութիւնը կրնայ վնասակար ըլլալ . անոր համար երբոր հողը պարարտ է՝ աւելի պարարտութիւն պէտք չէ խառնել :

Խրբոր ցորենէ , վարսակէ կամ որ և իցէ արմտիքէ մը ետքը կուզես ճակնդեղ ցանել զանոնք հնձելէդ ետքը քանի որ երկիրը չորցած չէ՝ մէկէն հերկէ , ու մանկեռով խոտերը խլելէդ ետքը տափանէ ու թող : Խրբոր գէշ խոտերը նորէն կ'երենան , քանի որ ծաղիկ տուած չեն՝ նորէն քաղչան ըրէ , ու ետքը հասարակ արօրով խորունկ հերկէ ու թող : Գարնան բերանը նորէն հերկէ ու տափանով և լողքարով հողի կոշտերը փշրէ ու շրտկեցուր , որով հողը սաստիկ կըկակը նայ , ու տակերը առանց բաժնուելու կըմեծնան :

Խրբոր կ'ուզես շաքար հանել՝ պէտք է նայիս որ ճակնդեղդ աղէկ տեսակէն ըլլայ : Կարմիր տեսակին տակը թէպէտ և խոշոր կ'ըլլայ , բայց շաքարոտ հիւթը քիչ է . և աւելի տերեւ տալուն՝ անասնոց համար կըմշակուի , իսկ ճերմակ կամ վարդագոյն տեսա-

կը աւելի շաքարոտ , ու կենդանեաց համար ալ շատ սննդարար է . այնչափ ջրի չէ , չորութեան կըդիմանայ , սառուցէ չառնուիր : Դեղին տեսակն ալ գէշ չէ , և ճերմակէն ետքը աս տեսակն է շատ շաքար ունեցողը :

Շատ գժուար է ճակնդեղին զուտ հունտերը գտնել , այնպէս որ մէկմէկու հետ խառնուած ըլլան : Տերենները անսանկ փրցընելու է որ տերեւին բուսած տեղը չվնասուի . յետոյ չոր ու զով տեղ մը աւազի մէջ թաղելու է : Գարնան երբոր աղէկ մը ցուրտը կօտրի՝ հանելու և աղէկ հողի մէջ տնկելու է իրեք իրեք ոսնաչափ մէկմէկէ հեռու , նայելով որ երկիրը նոր պարարտացուցած չըլլայ , ու միայն ան տերեւ տալու տեղը հողէն դուրս ձգելու է : Հունտը սեպտեմբերին մէջ աղէկ մը հասուննալէն ետքը ժողվելու է՝ աղէկներն ու հասունները ընտրելով . ամէն մէկ արմատը հինկէն ինչուան տասը ունկի հունտ կուտայ : Հունտին վրայի կՃեպները հանելէն ետքը՝ լաթի մը վրայ փռած արեւուն դնելու է կամ մազմաղ կրակի բռնելու է որ չորնան , և աս հունտերը չորս հինգ տարի կրնան պահուիլ առանց աւրուելու : Խրբոր կ'ուզես այլևայլ տեսակներուն հունտերը ունենալ , պէտք է հունտի թողուցած արմատներդ մէկմէկէ հեռու ըլլան :

Գարնան բերանը քանի որ քիչ մը խոնաւ է հողը՝ հունտերը ցանէ , և քանի մը տերեւ տալէն ետքը ալ մի վախնար սառուցէ : Արչափ որ ամառուան չորութիւնը կասկածելի է , այնչափ չուտով պէտք է տնկել . բայց սովորական ատենը ապրիլի կեսէն ինչուան մայիսի սկիզբներն է . հարաւային կողմերը աւելի շուտ կրնայ տնկուիլ : Գամանակէ առաջ ցանելը աս վտանգս ունի որ հողը աղէկ մը տաքցած չըլլալով՝ բոլոր տակերը հա-

ւասար չեն մեծնար , և գեշ խոտերը կը շատնան . իսկ ուշ տնկելուն վնասը աս է որ մէկէն տաքը կոխելով կը վնասուին , և քաղելու ժամանակը կ'ուշանայ : Ամանք հունտը ցանելէն առաջ օրերով ջրի մէջ կը դնեն որ աւելի շուտ կը ծլի :

Երկու կերպով կը ցանուի ճակնդեղը . մէյմը տարածելով , մէյմը ալ զատ զատ տնկելով . առջինը գրեթէ չգործածուիր հիմա . սովորականը երկրորդն է . ասքանիս համար աղէկ հերկած երկրին մէջ երկու բթաշափ խորութեք զուգահետական ակօններ կը բանան՝ մէկմէկէ երկու ոտքի չափ հեռաւորութեք . ետքը մէյմէկ ոտնաշափ մէկմէկէ հեռու իրեք չորս հունտ կը դնեն ու տափանով կը ծածկէն : Արոնայ նաև սերմնացան գործիքը բանեցուիլ , որ պղտի սայլ մըն է ծակ ծակ , և ան ծակերէն հունտերը կ'իշնան ակօններուն մէջ . սայլակին ետեկն ալ շղթայով կապած պղտի տափան կամ լողքար մը կայ որ ընկած հունտերը հողով կը ծածկէ : Եւ որովհետև հունտերուն վրայի կՃեպները արգելք կ'ըլլան ու դիւրաւ ծակերէն գուրս չեն գար , անոր համար նախ ծեծելու ու մաղելու է որ կՃեպները բաժնուին :

Երբոր տերենները մէկ կամ մէկ ու կէս բթաշափ կ'երկըննան՝ պէտք է արտը քաղչանել , այսինքն գեշ խոտերը խլել , ու հողը կակղղըննել : Այսինքն անգամուն ձեռքով քաղչանելու է . տամար հինկ օրէն մէյմըն ալ . և աս բանիս համար կը գործածուի մանկեռը . իսկ հողը կակղղըննելու համար կը գործածուի բազմախովը : Բայց աս գործողութիւններն ընելու ատեն նայելու է որ տակերը չեծուին այսինքն գործիքներուն ակռայով կամ բերնովը չպիրաւորուին . անոր համար պէտք չէ շատ խոր միսել գործիքները : Հողերը կակղղըննելու ատեն նայելու է որ տակերը չեծուին այսինքն գործիքներուն ակռայով կամ բերնովը չպիրաւորուին . անոր համար պէտք չէ շատ խոր միսել գործիքները :

Կարծրանայ :

Կօսրցընելն ալ հարկաւոր գործողութիւն մըն է որ առջի կամ երկրորդ անգամ քաղչանելէն ետքը ընելու է . աս բանս անոր համար կ'ընեն որ մէկ տեղ մը խոկուած բոյսերը քիչ մը ցանցաւնան : Ո՞ր բոյսն որ կ'ուզեսթողուլ ոտքով անոր քովի հողին վրայ կոխէ՝ իսկ հանել ուզածիդ տերեններէն բռնէ ու մէկ դի ծռելով քաշէ հանէ . նայէ որ մնացածներուն ամէն մէկ արմատը ութը ինը բթաշափ հեռու ըլլան մէկմէկէ :

« Քաղցւուն ու պահելուն է բոյս :

(Ա) շաքար շինելու համար և թէ կենդանեաց տալու համար անկուած ճակնդեղները պէտք է նայիլ որ յարմար ատենին քաղուին կամ ժողլուին : Ճակնդեղը որչափ որ մնայ հողին մէջ , այնչափ տակերը կը մեծնան . ուստի նայելու է որ եթէ սառուցի վախչկայ , կամ ետեկն ուրիշ բան պիտի չցանես , որչափ կարելի է ուշ քաղես : (Ա) որ արտդ պղտի տեղ է՝ սեպտեմբերի կէսէն կրնաս սկսիլ որ ինչուան հոկտեմբերի վերջերը լմըննայ . իսկ թէ որ տեղդ մեծ է , սեպտեմբերի սկիզբէն ինչուան դեկտեմբեր : (Ա) տով քաղելը աս վտանգը ունի որ ոչ միայն տակերը պղտիկ կը մնան , հապանաւ պահելու չեն գար , կը թումին , ու շաքարը հանելն ալ դժուար կ'ըլլայ :

Կարծր հողերու մէջ տնկուածները եղանով՝ ու հոսելիով ² կը հանեն . իսկ թեթև հողին մէջինները ձեռքով կը հանուին՝ տերեններուն կոթերէն քաշելով . բայց նայելու է որ որչափ կարելի է չոր ատեն մը ըլլըւի աս գործողութիւնս , որպէս զի արմատին վրայ կապած հողերը դիւրաւ բաժնուին :

Ճակնդեղները քաղելէն ետքը սուրդանակով մը կտրելու է անոնց տերեւ-

ները, հողերն ալ թօթվելու է . բայց
պէտք չէ մէկմէկու զարնելով թօթ-
վել, վասն զի կրնան վիրաւորուիլու
փտտելու պատճառ ըլլալ : Ի՞նկէ ետ-
քը պէտք է մէկէն շտեմարանը տա-
նիլ՝ թէ որ կ'ուզես երկայն ատեն պա-
հել . եթէ շաքարի համար է՝ մէկէն
գործարանը տանելու է : Իսկ կտրած
տերեները մէկէն հողու մէջ թաղե-
լու է :

Ուշքաղելը և թէշտեմարանը տա-
նիլը նայելու է որ սառոյցը կոխելէն
առաջ ըլլայ . իսկ եթէ քաղելէդ ա-
ռաջ յանկարծ ցուրտը կոխէ՝ մի քա-
ղեր, թողքաղելէն ետքը ցուրտը սկսի
նէ՝ խումբ խումբ ժողվէ ու ան խում-
բերը իր տերեներովը կամ յարդով
աղէկ մը ծածկէ :

Ի՞ւածները երկայն ատեն չէին քա-
ղեր, կը թօղուին որ աղէկ մը չորնան
ինչուան որ տերեները դեղնին, ու
սեպտեմբերի վերջերը կը քաղէին .
բայց ետքը իմացուեցաւ որ չորու-
թիւնն ու տաքութիւնը աւելի խա-
սակար են՝ քան թէ թացութիւնը :

Դակնդեղը քիչ հիւանդութիւն
ունի, ու խիստ քիչ ձմի կը դայի ա-
նոր : Այրեմն քանի որ պզտիկ է՝ ցըր-
տէն կը զարնուի . ասոր նշանը ան է
որ տակը ամենեին չմեծնար, թէպէտ
և տերեները նշան մը չէն ցուցըներ :
Ովզրաբար աս հիւանդութիւնս ու-
նեցողները չեն ապրիր, բայց երբեմն
կ'ըլլայ որ եթէ մէկ երկու շաբաթէն
օդը տաքնայ ու քիչ մը անձրե գայ,
կ'առողջանան . ասոր նշանն ալ ան է
որ տակին ծայրը տեղ տեղ ձերմակ
կէտեր կը տեսնուին : Այրեմն ալ քա-
ղուած տակերուն կոթին կողմը խո-
րունկ ծակ մը կ'ըլլայ . կ'երենայ թէ
ասիկայ որդերուն ուտելէն է . բայց
աս բանիս համար պէտք չէ զանոնք
դուրս ձգել, վասն զի կրնայ ասոնցմէ
ալ չափաւոր հիւթ հանուիլ : Դ'եր-
մակ որդ մը կայ որ ծլելու ժամա-
նակը մեծ խաս կուտայ ձակնդեղին .
աս բանիս առաջը առնելու համար՝
պէտք է մէկէն խլել ան արմատները

որ մէկանոնց ալ չանցնի : Ի՞նա այս-
չափ դիւրին է ձակնդեղին մշակելուն
կերպը . իսկ շաքարը հանելու համար
պէտք է գիտնալ բնալուծութեան
սկզբունքները, և արհեստը :

ՕԴՏԱԿԱՐ ԳԻՒՑ

‘Ի՞՞ր պեսակ աղէկ շաղախ՝ շնչակ համար :

Ի՞՞ր 4 մաս ծեծած աղիւս¹, 1 մաս
գաճ², 1 մաս ալերկըթի խարտուք³.
աս խառնուրդը չափաւոր ջրի մէջ
թրջոց դիր՝ մէջը քիչ մը անուշադը⁴
դրած, հետն ալ ջրին չափ քացախ
խառնէ : Ի՞ս կերպով շինած շաղախը
խիստ երկայն ատեն կը տեկ, սաս-
տիկ կրակի ալ կը դիմանայ . անոր
համար շատ յարմար է թոնիր՝ փուռ
և ասոնց նման բաներ շնչելու :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ի՞շտային բարերար :

Ի՞ս ընկերական պարտքն որ մարդո
բնութեանը հետ աշխարհք կը բերէ,
և ան եղբայրական և ազգային սէրը
որ աստուծային և մարդկային օ-
րէնքները կը գովին, ոչ ոք կրնայ աւելի
օդտակար և վայելուչ կերպով կատա-
րել՝ ինչպէս ազգային բարերար մը :
Կը կին բարերար է այնպիսին . մէյմը
որ իր մերձաւորներուն բարիք կ'ընէ,
մէյմըն ալ որ շատ մարդու կ'ընէ բա-
րիքը : Ի՞սպիսի բարերարները տէրու-
թէն մը կամազգի մը մեծ զարդ և գըլ-
խաւոր հիմը պէտք է համարուին, ո-
րովհետեւ ամբողջ ժողովրդեան մը եր-

1 Խորուս :

2 Առւ :

3 Կյանք :

4 Ներութ :